

1930

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ

ՕԴԱՐՁԱԿԻՆԵՐՈՒ ԴԵՄ

Գ.Ե.Ց. ՅՈ.ԿՈԲ Ա.ՐՍ.ՄԵՍ.Ն

(ՎԿԱՅԵԱԼ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԱԿԻ ԴԱՍԸՆԹԱՑՔՆ)



1939

Գ.Ս.ՀԻՐԵ

Տպարան ՆԵՐՈՍ

623.445.5
14-83

623.448.5
Ա-83

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ
ՕԴԱՐՁԱԿԻՆԵՐՈՒ ԴԵՄ

Գրեց՝ ՅԱԿՈԲ ԱՐԱՄԵՍՅԱՆ

(ՎԿԱՅԵԱԼ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ԴԱՍԸՆԹԱՑՔՆ)



2002

85-82
Ճ

1939
ԳԱՀԻՐԵ
Տպարան ՆԵՂՈՍ

2021

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

1925ին, Ազգ. Ընկերութեան անդամ 45 Պետութիւններ կը ստորագրէին ուխտ մը՝ հանդիսաւորապէս յանձնառու ըլլալով հեղձուցիչ ու թունաւոր կազեր չգործածել, եթէ պատերազմ մը ծագէր:

Պատերազմի մը ծագիլն ալ շատ անհաւանական, գրեթէ անկարելի կը նկատուէր այն ժամանակ, այն աստիճան որ՝ կազերու ոչ-գործածութեան ուխտը աւելորդ համարուեցաւ շատերուն կողմէ . . . :

Ազգ. Ընկերութեան փառքի շրջանն էր այդ: Ժընքի Հաստատութիւնը կը գտնուէր իր զէնիթին վրայ, իրեն կապուած մշտնջենական խաղաղութեան յոյսերով:

Հիմա կացութիւնը փոխուած է հիմովին: Ազգ. Ընկերութիւնը անուանական գոյութիւն մը միայն կը քաշկուէ, զէները խաղաղ բանակցութիւններով և իրաւարարութեամբ կարգադրելու հաւանականութիւնը շատ նուազած է:

Վերջին խօսքը զինեալ ուժերուն կրնայ պատկանիլ, աւազ, և պատերազմ մը կրնայ շղթայազերծուիլ մէկ օրէն միւսը:

Վաղուան պատերազմը պիտի ըլլայ ահաւորագոյնը ցարդ տեղի ունեցած բոլոր պատերազմներուն մէջ, վասն զի տարակոյս չկայ թէ պիտի յաղթանակէ գերման զինուրականներուն սիրելի եղող և մրողական պատերազմ»ի (la guerre intégrale) տեսութիւնը:

Թիկունքի բնակչութիւնը այնքան վտանգուած պիտի ըլլայ, եթէ ոչ աւելի, որքան ուզմաճակատներու վրայ կռուող բանակը: Քիմիական պատերազմներու վրայ կռուող բանակը:



32362. 64

Է (կազերով պատերազմը) որ կը սպառնայ գլխաւորաբար քաղաքային բնակչութեանց:

Ամէն յարձակողական զէնքերու դէմ կան, բարեբախտաբար, պաշտպանողական միջոցներ, որոնք նուազագոյնին կ'իջեցնեն այդ զէնքերուն պատճառելիք աղէտները:

Այդ միջոցները ծանօթացնել մեր հայրենակիցներուն — ահա՛ հետապնդուած նպատակը՝ այս գրքոյնին հրատարակութեան մէջ:

Քաղաքային բնակչութեան կը սպառնան նաեւ օդանաւերու արձակելիք հրձիդ և պայթուցիկ ռումբերը որոնց դէմ պաշտպանութեան միջոցները եւս դուրս պիտի չձգուին այս ուսումնասիրութեան շրջանակէն:

Պարզ քաղաքացիներուն համար աւելորդ մանրամասնութիւններ պիտի չտրուին հոս, Պիտի ներկայացուի ամէն ինչ որ գործնական արժէք մը ունի, քաղաքացիին պաշտպանութեան համար:

ՀԵՂԻՆԱԿԸ

ԳԼՈՒԽ Ա.

ԸՆԴՀԱՆՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Քիմիսկան պատերազմին մէջ գործածուող նիւթերը բոլորովին ճիշդ չէ կազ կոչել, Սովորութիւնն է որ նուիրագործած է այդ բացարութիւնը: Վասն զի անոնք միշտ ալ կազային մարմիններ չեն: Երբեմն ուղղակիօրէն ներգործող հեղուկներ են, երբեմն և աւելի յաճախ՝ գոլորշիացող և այդ ձեւին տակ վնասող հեղուկներ, ուրիշ անգամներ՝ հաստատուն մարմիններ են, որոնք օդանաւերու կողմէ մթնոլորտին մէջ կ'արձակուին շատ նուրբ և պարզ աչքով անտեսանելի մասնիկներու ձեւին տակ:

Կազերը ամէն տեղ և օրուան ամէն ժամուն՝ հաւարապէս ներգործող չեն: Անոնց ազդեցութիւնը կը ընայ տկարանալ կամ զօրեղ մեալ, ըստ վայրի, մթնոլորտային պայմաններու և ժամանակի: Երբ օդը տաք է և խոնաւ, ինչպէս եգիպտոսի մէջ՝ առաւելապէս ամառնային եղանակներուն, կազերը շուտով կը կորսնցնին իրենց վնասակար յատկութիւնները, շուտով կը շոգիանան կամ կը ցնդին:

Սաստիկ հոգերը ամենամեծ թշնամիներն են կազերուն, զորս կը հալածեն և կը տարտղնեն (մինչ կազ մը, ազդեցիկ ըլլալու համար պէտք ունի նուազագոյն խտութեան մը, այլապէս անվնաս կամ գրեթէ անվնադառնալով):

Ամենավտանգաւորն է պաղ ու չոր օդը և անշարժ մթնոլորտը:

Կազերուն սպազմութեան տեսակէտով՝ ամենանը-պատառոր պահերն են մթնշաղի և իրիկնային պահերը, ինչպէս նաև այն պահերը ուր մշուշը չոքած է գետնին վրայ:

Կակուլ և խոնաւ գետինները նպաստաւոր են կազերուն ներգործականութեան տեսակէտով։ Մինչ չոր ու կարծր գետինի մը վրայ, նուազ կը դիմանան։ Հովը կը առնի զանոնք, արեւը կը շոգիացնէ, անվաս կը դարձնէ։

Մեծ քաղաքներ՝ կազերուն աւերներուն համար աւելի նպաստաւոր գետիններ են, քան գիւղերը ու արձակ տարածութիւնները։ Ահա թէ ինչու, ծրագրուած է պատերազմի պարագային գիւղերը փոխադրել բոլոր անոնք, որոնց քաղաքները մնալը անհրաժեշտ չէ։

Ընդհանուր առմամբ, կազերը կը վնասեն օդին միջնորդութեամբ, օդին խառնուելով։ Կան կազեր ալ որոնք հեղուկ վիճակի մէջ է որ կը գործեն իրենց չորիքը։ Այս կազերուն զլիսաւոր օրինակն է իփերիք կազը (կազ մուրաց), Գերմաններուն կողմէ կոչուած դեղիւ-խաչ)։ Կարելի է կոչել զայն մանանեխ կազ եւս։

Կազերը կը ստորաբաժնուեն երկու մեծ խումբերուն յամեցող (կամ դիմացկուն) կազերը – բերսիսրան –, անոնք որոնք երկար ժամանակ կը տեւեն, իրենց վեսակար ներգործականութիւնը պահելով։ և ոչ-յամեցող (կամ ոչ-դիմացկուն) – նօն-բերսիսրան – կազերը, անոնք որոնք շուտով կը ցնդին։

Կազերու տեսակներուն վրայ խօսելու առթիւ, հետագոյ զլուխին մէջ, միշտ պիտի յիշատակենք կողի մը յատկութիւններուն կարգին անոր յամեցող կամ ոչ-յամեցող, տեւող կամ չտեւող բնոյթը, բան մը

որ իր շոտ մեծ գործական կարեւորութիւնը ունի։ Կազերը՝ համաձայն մարդկային օրկանիզմին վրայ իրենց յառաջ բերած ազդեցութեանց՝ կը դասաւորուին հետեւեալ կերպով։

- ա) Ա.ԲՏԱ.Ս.ՈՒ.Ի.Ա.ԲԵՐ ԿԱ.ԶԵՐ (կազ լաքրիմօծեն):
- բ) ՓՈՒ.Դ.ՏԱ.Ց.Ա.Ղ.ԶԵՐ (կազ սրենիւրաքուառ):
- գ) ՀԵՂ.ՉՈՒ.ՑԻ.Չ ԿԱ.ԶԵՐ (կազ սիւծօքան):
- դ) ԿԻ.ՉԻ.Չ ԿԱ.ԶԵՐ (կազ վեզիքան կոմ հոսքիք):
- ե) ՁԼԱ.ՏԻ.Չ ԿԱ.ԶԵՐ (կազ բարալիզան):

Իրենց յառաջ բերած մահացու ազդեցութեանց համար՝ քիմիական պատերազմին մէջ ամենէն աւելի գործածականներն են և ուստի ամենէն աւելի կարեւորութեամբ ուսումնասիրուելիքները՝ հեղձուցիչ կազերը (գլխաւորաքար խօսէնը) և կիզիչ կազերը (գլւխաւորաքար իփերիքը):

Կազերէն իւրաքանչիւրը գլխաւորաքար կը յար-ձակի մարմնոյն մէկ որոշ մասին վրայ, կը նախասիրէ վեսել՝ եթէ կարելի է այսպէս ըսել՝ մարմնոյն մէկ որոշ մասին, թէեւ ուրիշ մասերը եւս զերծ չեն մնար անոնց ծանր ազդեցութենէն։

Պատերազմական կազերը և անոնց դէմ պայքա-րելու միջոցները նորանար են, ուստի դեռ վերջա-կանապէս նուիրագործուած բառեր ու անուններ (քեր-մինօօֆի) կը զակսին եւրոպական լեզուներուն մէջ, հայերէնը պիտի հետեւի եւրոպական Հարկադրաբար, հայերէնը պիտի հետեւի եւրոպական Նորագուներու վարանումներուն՝ երբ հարցը կը վերա-լեզուներու վարանումներուն այս նոր նիւթին, և պիտի բերի ուսումնասիրութեան այս նոր նիւթին, և պիտի պիտի թարգմանէ այդ բառելը, սպասելով լաւագոյ-նին և վերջնականին։

ԳԼՈՒԽ Բ.

Ա) ԱՐՏԱՍՄՈՒԱԲԵՐ ԿԱԶԵՐ (կազ լաբրիմօժեն):

Արտասուաբեր կազերը ծանր և վնասակար չեն իրենց ազդեցութեամբն ու արդիւնքներովը, առողջութեան համար: Ահա՝ թէ ինչո՞ւ անոնք երբեմն կը գործածուին երկրի մը իշխանութեանց կողմէ այդ երկրին ժողովուրդներուն դէմ, իրը զսպումի միջոց, իրը ցուցարարները ցրուելու սահմանուած անվաս դէնք:

Երեք տեսակ են անոնք. — K. S. K., B. B. C. և C. A. P.

Առաջին երկուքը հեղուկ են և երրորդը՝ հասառուն մարմին մը:

K. S. K-ն իւղոտ, սեւորակ հեղուկ մըն է, Գետինը ցրցնքուելով՝ դանդաղօրէն կը շոգիանայ եւ չոգին աչքերուն մէջ երթալով՝ տուատ արցունք կը յառաջացնէ, Դիմացկուն է եւ արտասուաբեր յատկութիւնը կը պահէ քանի մը ժամ:

Երկրորդը՝ թափանցիկ հոտով գորշագոյն հեղուկ մըն է: Գետինը տարածուած քանի մը օր շարունակ կրնայ գանձել իր յատկութիւնը և արցունք յառաջ բերել իր շոգիացումովը:

Առաջինը (K. S. K.) երբ մեծ քանակութեամբ արձակուած է և խիտ շոգի մը կ'արտադրէ, կրնայ գրգռել մերկ մորթը եւս — դէմքը, ձեռքերը, երկրորդը (C. A. P.), ինչպէս ըսինք, հաստատուն մարմին մըն է, ճերմակ գոյնով նրբին փոշի մը, օր ջերմութիւնն ազդեցութեան տակ կ'արձակէ արտասուաբեր շոգի մը: Ամենէն մեզմն է արտասուաբեր կազերուն:

Արտասուաբեր կազերը ծանր հետեւանքներ չունի: Արուեստական լաց մը կը գրգռեն. ահա՝ բոլորը: Անոնց ազդեցութիւնը կը դադրի, անմիջապէս որ հեռանաս ապականած մթնոլորտէն՝ մաքուր օդի մէջ:

Աչքերդ եթէ պօրին ջուրով լուաս, կազերուն ազդեցութիւնը կը դադրի նոյնհետայն:

Կազերուն դէմ պաշտպանութեան դիմակները՝ կը պաշտպանեն այս կազերուն դէմ:

Բ) ՓՌՆԳՏԱՑՆՈՂ (կամ ԳՐԳՌԻՉ) ԿԱԶԵՐ (կազ սրենիւրարուառ կամ կազ իրիքան):

Փռնդացնող կազերու ծանօթ և գործածական տեսակները երեք են. — D. A., D. M. և D. C. Ասոնք ոչ-դիմացկուն կազեր են, արսէնիքի (զառիկ) բաղադրութիւններէ կազմուած (հաստատուն) մարմիններ, Ճերմութեամբ կամ պայթումով օդին մէջ կը տարածուին՝ շատ նրբին՝ անգոյն, անհոտ և անտեսանելի փոշիններու ամպի ձեւին տակ: Ուրիշ կարգ մը կազերու պէս, մեծ խտութեանց պէտք չկայ անպայման, որպէսզի անոնք իրենց ազդեցութիւնը ի գործ դնեն: Ուրիշ շատ մը կազերէ սա տարբերութիւնն ալ ունին որ, կը ներգործեն չնուելին քանի մը րոպէ ետքը միայն: Ապականեալ շրջանէն հեռանալը անօգուտ է, չնչուած կազը, ուր ալ երթաս, իր ազդեցութիւնը պիտի ընէ, որոշ ժամանակի մը (կարճատե) հանը պիտի ընէ, որոշ ժամանակի մը (կարճատե) հանը պիտի շըները օգուտ չըներ: Փռնդացները և մար: Դիմակ դնելը օգուտ չըներ: Փռնդացները կիզումները պիտի շարունակուին, դիմակը անցընելէդ ետք ետքն ալ:

Թշնամին պատերազմի միջոցին կ'օգտագործէ այս կազերուն հակառակ դիմակ անցընելուդ իրենց ազդեցութիւնը շարունակելու յատկութիւնը: Ենթական դիմակը անօգուտ և նեղացուցիչ գտնելով, կը վերջնէ

զայն և կը շնչէ միեւնոյն ժամանակ արձակուոծ աւելի վեսակոր կազեր (Ֆօսէնն, իփերիք եւլն.):

Շարունակական փառգոտում կը պատճառեն այս կազերը — ասկէ՝ իրենց անունը: Սաստիկ ցաւեր՝ կիզումի զգայակրութիւններ կը պատճառեն ոնդունքներուն մէջ: Այս կազերը յառաջ կը բերեն նտե, աչքերու արցունքոտում, կուրծքի ճնշում, գլխու ցաւ, սիրտխառնուուք, փսխում, յոգնածութիւն եւլն. Կ'ազդեն նաև բարոյականին վրայ. յառաջ կը բերեն բարոյալքում: Ենթական ինքինքը մերծ ի մահ կը կարծէ, կ'ուզէ մեռնի....:

Բարեբախտաբար այս վիճակները կարծատեւ են և անհետեւոնք: Կազը շնչելէն ժամ մը ետք՝ առ առաւելն, ենթական կը վերագտնէ իր բնականոն վիճակը:

Այս ախտավիճակները աւելի շուտով կ'անցնին, եթէ աչք, քիթ ու բերան լուսք պոլիէ ջուրով եւ ոնդունքներուն մէջ դնէք անդորրի, բօմատ մը:

Դ, Հեղջալիցիջ ԿԱԶԵՐ (կազ սիւծօխան):

Հեղձուցիչ կազերուն գլխաւորներն են Էլօրը, վլօրիբինը, Տի Ֆօսէննը և Ֆօսէննը: Չորս տեսակներն ալ ոչ-դիմացկուն են (Յօն-բերսիսթան): Ամէնքն ալ թունաւոր են և բացի իրենց հեղձուցիչ յատկութենէն, իբր թոյն կը տարածուին ամբողջ օրկանիզմին մէջ: Քլօրը և Փօսէննը միշտ կազային վիճակի մէջ կը գործածուին, տի-Փօսէննը և Քլօրիբինը՝ հեղձուկներ են:

Հեղձուցիչ կազերը կը յարձակին շնչառեւարական բոլոր խողովակներուն վրայ, քիթէն մինչև թոքերը, մասնաւորապէս վեսակար ազգեցութիւննին ի գործ գնելով թոքերուն վրայ: Կրնան յառաջացնել մահ,

Քլօրի և Քլօրիբինի սուր ներգործութիւնը անմիջական է, գրեթէ վայրկենական: Ֆօսէննին եւ տի-Փօսէննին սուր ներգործութիւնը կրնայ ուշանալ մինչև Յ ժամ: Այդ կազերուն ենթարկուածը նախ թեթե ախտանիշեր միայն ի յայտ կը բերէ և կարելի չըլլար անմիջապէս գիտնալ թէ շնչած է այդ կազերը:

Հեղձուցիչ կազերը շնչած անձ մը գրգութիւն կը զգայ իր քիթին ու կոկորդին մէջ, շնչառութիւնը կը գտուարանայ. Կը հազայ սաստիկ և կուրծքին մէջ կը զգայ բուռն ցաւեր: Զերմ կ'ունենայ, կը սրսփայ, կը փսխէ, աչքերը կ'արցունքոտին: Մանր պարագաներուն մէջ՝ թոքերը կը վիրաւորուին, թոքատապ ու մահ կը յառաջանայ: Մահը ընդհանրապէս կը պատահի առաջին երեք օրերուն ընթացքին: Եթէ անցան այդ քրիթիքական օրերը և ենթական չմեռաւ, բուժումը գրեթէ ապահով է և կը կատարուի մէկ բուժումը գրեթէն երբեմն սակայն, եթէ մանակամ երկու շաբաթին, երբեմն սակայն, գրաւանդ ֆիզիքական բուռն ճիգեր ի գործ դնէ, հիանանդ կը կրնայ մեռնիլ, երբ բուժման ճամբու մէջ ըլլար կը կարծուէր, քրիթիքական երեք օրերը անցուցու ըլլալէ յետոյ:

Հեղձուցիչ կազերու ամենէն գործականներն են Քլօրը և մանաւանդ Փօսէննը:

Առաջինը դեղնորակ կանաչ գոյն մը ունի, ժաւելաջուրի (օ Տը Ճալիկ) հոտ մը:

Օդէն երկու անդամ աւելի ծանր է (բոլոր տեսակ կազերը օդէն աւելի ծանր են): Ջուրին մէջ լուծելի է: Կրնայ թափանցել հագուստներէն և կաշիներէն ներս: Կը կրծէ մետաղներն անգամ:

Փօսէննը տասը անգամ աւելի վտանգաւոր է քան Քլօրը: Այսնէն թունաւորն է բոլոր հեղձուցիչներուն Քլօրը:

մէջ: Ունի նեխած խարի (չոր խոտ) հոտ։ Անգոյն է։ Կրնայ կազմալուծուիլ և հալիլ ջուրին մէջ։ Օդէն 3 ու կէս անգամ աւելի ծանր է։ Կը կրծէ մետաղները։ Զղային դրութեան և արեան համար շատ թունաւոր և կազմալուծիչ յատկութիւններ ունի՝ իր հեղծուցիչ մահացու պղղեցութիւններէն դուրս։

Նախինական խնամքները. — Հեղծուցիչ կազեր չնչած հիւանդի մը պէտք է անմիջապէս անցընել դիմուկ մը և պատգարակի մը վրայ պէտք է փոխադրել զայն առողջ տեղ մը (կազերով չապականած)։ Անհրաժեշտ է որ սեւէ ճիգ ընէ, վասն զի ճիգը կ'օգնէ կազին աղդեցութիւնը խորացնելու։ Երբեմն ֆօսմենով հարուածուած ենթակային մէջ, բուռն ախտանշանները երեւան կ'ելլեն եթէ ճիգ ընէ, այլապէս, աւելի դիւրաւ պիտի աղատէր։ Երբ կը մսի ու կը սարսուայ, պէտք է տաք ջուր պարունակող շիշեր դնել իր ստքերուն և անութներուն տակ, խմցնել անոր տաք թէյ՝ առատ շաքարով։ Երբ ենթակային դէմքը դեղին կամ կապոյտ կը դառնայ. Ինչ որ կը նշանակէ թէ ծանր պարագայ մը կը ներկայացնէ, պէտք է իսկոյն թժիշկ մը կանչել կամ կազահարներու յատուկ հիւանդանոց մը տանիլ զայն։ Երբ չնչառութիւնը շատ դժուարացած է կամ բնաւ չի կրնար չնչել, պէտք է թժուածին չնչել տալ իրեն 24 ժամ շարունակ, ամէն կէս ժամը անգամ մը բացարձակ հանգիստի համար հ վայրկեանի ընդհատումով մը։

Դ) Կիջիջ կԱջեր (կազ վեզիքան):

Ասոնք քիմիական պատերազմին մէջ ամենէն աւելի գործածական կազերն են։ Կը գործածուին հաստատուն, հեղուկ ու կազային վիճակներու մէջ և կը վնասն հաւասարապէս մարդկային օրկանիզմին բոլոր այն մասերուն, որոնց հետ շփում կ'ունենան։

Այս կարգի կազերուն գլխաւորներն են իփէրիք և լեռվիսիք կոչուած կազերը։

1) Իփէրիք. — Իփէրիթը այս անունը ստացած է առաջին անգամ գործածուած ըլլալով Մեծ Պատերազմի շրջանին իփէրի ճակատին վրայ (Փերճիքա)։ Գերմանները կը կոչեն զայն դեղին-խաչ, Անգլիացիք Մուսրեր կեզ, Ֆրանսացիները՝ կազ Մուրաց կամ իփէրիթ։

Երբ զուտ է, բաց դեղին գոյնով հեղուկ մըն է այս կազը, որուն հոտը տարտամ կերպով կը յիշեցնէ մուրացին (մուսթարտա) կամ մանանեխին հոտը։ Երբ անմաքուր է, դէպի սեւը զարնող ի զոտ ու թանձր հեղուկ մըն է։ Այս պարագային ունի սոխի և սխտորի հոտին նմանող հոտ մը։

Շատ դիմացկուն է այս կազը, շատ դանդողորէն շոգիանալով սովորական մթնոլորտի մէջ։ Շատ գժուարութեամբ կը կազմալուծուի, Ծայրաստիճան դիւրաթափանց է։ Զգեստները չեն կրնար պաշտպանել անոր դէմ։ Կօշիկները եւս չեն կրնար պաշտպանել անոր դէմ, վասնզի կաշիէն ալ ներս կը թափանցէ։

Կը թափանցէ փայտէն և գրեթէ բոլոր նիւթերէն ներս, ի բաց առեալ մետաղներէն, ապակիէն և կարգ մը ողորկ իրերէ։

Անոր եռացման կէտն է 217 աստիճան։ Անոր սառուցման կէտը շատ ցած չէ, բան մը որ կը սահմանափակէ անոր գործունէութիւնը, երբ օդը շատ ցուրտ է։ Տեսակարար ծանրութիւնը շատ բարձր է, թեթեւէն լուծելի է ջուրին մէջ, երբ հաստատուն վիճակի մէջ է։ Լուծելի է բոլոր կենդանական արտադրութեանց մէջ — իւզ, կարագ, միս — ինչպէս նաեւ ձէ.

թի, պէնզինի, քորիւղի, ալքոլի, թէրաֆինի մէջ, եւայլն: Կենդանական արտագրութեանց մէջ լուծելի ըլլալու իր յատկութեամբն է որ այն քան դիւրաւ կը թափանցէ մարդկային մորթէն ներս:

Անոր քիմիական ամլացումը կարելի է ձեռք բերել պլիչինկ բառութիւնով և կարդ մը շատ զօրաւոր հակազդակներով (րեակքիթ):

Իփէրիթը հեղուկ զիճակի մէջ կը ներդորէ աչքերուն ու մորթին վրայ, կազմոյին զիճակի մէջ՝ աչքերուն ու մորթին վրայ և շնչառական գործարաններուն մէջ:

Կազին գոլութիւնը նկատելը շատ դժուար է, բան մը որ շատ աւելի վտանգաւոր կը դարձնէ զայն: Միայն հոտն է (մութարտի թեթեւ հոտ մը) որ կը մտանէ զայն և հոտը երբեմն չզգացուիր, ուրիշ զօրաւոր հոտերու ներկայութեամբը և ոնդունքներուն բթացած ըլլալովը:

Այդ կազին ախտանիշերը անմիջապէս երեւան չեն գար, մարդ վարակուած ըլլալէն 2էն 8 ժամ, երբեմն 48 ժամ ետքն է միայն որ կը զգոյ կազին գոյութիւնը, երբ անփկա արդէն իր ներգործութիւնը մեծ չափով կատարած է օրկանիզմին վրայ: Կը տեսնուի թէ զայն ճանչնալը շատ դժուար է՝ կանխազգուշանալու համար անկէ:

Հեղուկ վիճակի մէջ. — Օդանաւերը բարձրէն թորիք կատարելով, կը ցրցնքեն զայն լայն տարածութեան մը վրայ, նուրբ, անտեսանելի և անզգալի անձրեւ մը կամ ցօլ մը ինչպէս: Արձակուած այդ կաթիւները կ'իյնան աչքերուն մէջ, մորթին վրայ և հագուստներուն վրայ (ուրկէ գանդաղօրէն կը թափանցն մինչեւ մորթը) տուանց որ այդ կաթիւներուն ենթարկուողները զգան:

Աչքերուն մէջ յառաջ կուգայ անմիջական և խորունկ գրգռութիւն մը: Յաճախ, գրեթէ միշտ, արդունկ գրգռութիւն մը: Յաճախ, գրեթէ միշտ, արդունկ գրգռութիւն մասնակի կոմ ամբողջական կուրութիւն:

Պէտք է զգուշանալ դէպի երկինքը նայելէ, պատերազմի օրերու մէջ, երբ երկինքը օգանաւեր կան, և պէտք է երդիքի մը տակ տպաստանիլ:

Մորթին վրայ սկիզբը բան մը չզգար մարդ, բայց հեղուկը ստանալէն 1էն 4 ժամ ետք, կը տեսնուի կարմրութիւն մը, որ 12էն 24 ժամ ետք, կը վերածուի այլրուածքի մը և պալարի մը:

Հեղուկ իփէրիթով օծուած գետնի մը կամ իրի մը հետ չփում մը եւս կ'ունենայ նոյն արդիւնքը:

Կազային վիճակի մէջ. — Ծումբերու միջոցաւ կամ անձրեւումը (օգանաւերու կողմէ սրսկումով) կամ հեղուկ իփէրիթը կը շոգիանայ դանդաղօրէն և ուած հեղուկ իփէրիթը կը շոգիանայ դանդաղօրէն և անոր հետ չփումը վետասակար ազգեցութիւններ կ'ունենայ ա) Աչքին վրայ, զոր կրնայ գրգռել և կուրցնել եթէ շփումը խիս գոյացութեանց հետէ: Բուժումը աւելի կիւրին է կազմոյին իփէրիթի շվման պարագային քան դիւրին է կազմոյին իփէրիթի հետ շփման պարագային: բ) Մորթին հեղուկ իփէրիթի հետ շփման պարագային: զ) Վորթին կը բերէր շփումը հեղուկ իփէրիթին հետո (գ) Շնչառական կը բերէր շփումը հեղուկ իփէրիթին մէջ, ուր յառաջ կուգայ գրգռութիւն գործարաններուն մէջ, ուր յառաջ կուգայ գրգռութիւն և բորբոքում, չոր հազ մը, երբեմն ձայնի կորուստ, երբեմն ալ, շտո ծանր պարագաներու տակ, թոքային խիստ ծանրակշիռ խանգարութերը, որոնք մահ կրնան յառաջացնել, անմիջական կամ դանդաղ:

Հնդհանուր առմամբ սակայն, իփէրիթով հար-

արագ և խնամու գարմանումի ենթարկուի:



Վերևի պատկերները ցոյց կուսանդիմակը դիմիլի անզընկու համար ի գործ դրաւած կանոնին կ'ըստու կ'ըստու, երկու ձեռքով դիմաւ կազմութեալ դիմութեալ դիմութեալ դիմութեալ դիմութեալ դիմութեալ:

2) Լեռիսիբը.— Լէռիսիթը արտէնիք (գառիկ) պարունակող հեղուկ մըն է, իր յատկանիշներով ընդհանուր առմամբ նման է իփերիքին, որմէ կը տարբերի հետեւեալ մասնայտակութիւններով.

Չուտ լէռիսիթը զրգուիչ և անախորժ հոտ մը ունի որմէ շուտով կը ճանչցուի: Երբ զուտ չէ, ունի կռնկենիի (ծերանիօմ) յատկանշական հոտ մը: Դիմաց կուն կազ մըն է, բայց իփէրիթէն նուազ աստիճանով մը:

Օրկանիզմին բոլոր մասերուն կը վկասէ. հեղձուցիչ և կիզիչ կազերուն բոլոր վկասակարութիւններովը: Կը ներգործէ շատ արագ կերպով: Պէտք է անոր ներգործութեան առաջքը առնել նոյնպէս արագ կերպով, այլապէս՝ իր աւերները կը դառնան անդարմանելի:

Այս երկու կազերով հորուածուածներուն պէտք է խկոյն անցընել կազերու դէմ պաշտպանութեան գիմակը և փոխադրել զանոնք ոչ-ապականեալ միջավայրի մը մէջ՝ ուղղակի ապավարակումի և գարմանումի կայսնները, եթէ կործելը է նկատելով որ այս կազերը կը թափանցեն հագուստներէն ներս, հանել հագուստները և ջրաթաթախ բամպակով սրբել մարմնոյն բոլոր մասերը, որոնք հարուածուած են: Ապա պլիչինք բառուրէ քիս մը (բօմա) զետեղել անոնց վրայ, երկուքէն երեք վայրկեան: Յետոյ՝ տու մը, կարելի է նաև պլիչինք բառուրի փոխարէն գործածել այդ նիւթին մէկ լուծոյթը:

(Պլիչինկ բառուտըրը — իբօլորիս Տը ՀՕ — ԲԼՈՐ ԷԼ կիր — մեծ գործածութիւն ունի թէնիթւրդիներու մէջ, իր մաքրիչ յատկութեան համար: Կարելի է ըստանալ անկէ տօկլրիներու մէջ): Կարելի է գործած

Ճել նաև քարիւղ կոմ ալֆօլ, հարուածուած մասերը
լուալու համար:

Աչքերը պէտք է լուալ բլուիւր Տը սօփօմի (խո-
հանոցի աղ) 1 առ հորիւր լուծոյթով մը կոմ բերման-
կանար Տը բօթասի 0,25 առ հազար լուծոյթով մը:
Եթէ աչքերը միշտ կը ցաւին սաստիկ, կարելի է ա-
նոնց մէջ կաթեցնել քիչ մը ձիթափիւղ:

Պէտք չէ սակայն մտահան ընել թէ նախնական
դարմանները կրնան յաճախ փափաքուած ամբողջ ար-
դիւնքը չտու և լաւագոյն է կազահարը փոխադրել
ապագարակումի (Տէկնօնիամինասիօն) և դարմանումի
մերժաւորագոյն կայսնը, և ըստ կարելւոյն շու
տափոյթ:

Հագուստները կրնան վարակել ուրիշները: Պէտք
է զանոնք անվաս դարձնել, փաթթելով մոմլոթի մէջ
կամ զետեղելով ամրափակ տեղ մը, ուր օդին հետ հա-
զորդակցութեան մէջ չըլլան: Կօչիկները եւս, երբ ա-
նոնցմով կոխուած է հեղուկ կիզիչ կազերով օծուած
գետնի մը վրայ, վարակումի վասնգաւոր փոխադրիչ-
ներ կը դառնան: Անոնք ալ պէտք է հագուստներուն
պէս հանուին և անվաս դարձուին, մինչև անոնց ա-
պագարակումի ենթարկուիլը:

Ա) ԶԼԱՏԻԶ ԿԱԶԵՐ (կազ բարալիզան)

Ասոնք՝ իբր պատերազմական կազեր, շատ գոր-
ծածական չեն, արուած ըլլալով որ, որպէսզի ազգե-
ցիկ դառնան, պէտք է ունենան աւելի խտութիւն մը
քան ինչ որ կարելի է արձակել մթնոլորտին մէջ:
Շատ հազուադէպ ըլլալով անոնց գործածութիւնը,
անոնք ընդհանրապէս գուրս կը ձգուին հանրութեան
սահմանուած ծանօթութեանց շրջանակէն:

Վերեւի պատկերները ցոյց կրտսան դիմակը իրելու սխալ եւ Փիտակ
պեր: Սխալ կիրպ, անօքուս կը դարձն դիմակը, անպատճառ ձգիլով դիմը:
Դիմակը կրել «ճիշը» առանազուրինը կրոյ պատկերին օրինակով:



ԳԼՈՒԽ Գ

ԿԱԶԵՐՈՒ ԵՒ ՌՈՒՄԲԵՐՈՒ ԱՐՁԱԿՈՒՄԸ

Թիկունքի բնակչութեան ամենէն ահարկու թըշնամիներն են օգանաւերը, որոնք անոր վրայ կ'արձակեն երեք տիպի ռումբեր —կազալից, հրձիգ և պայշտուցիկ:

ա) Կազալից ռումբեր.— Օգանաւերը կազերը կ'արձակեն (ռազմաճակատներու վրայ թէ քաղաքային բնակչութեան վրայ) ռումբերու ձեւին տակ կամ սրսկումով։

Այս կարգի ռումբերը նուրբ են և կը պարունակեն մեծ խսութեամբ կազեր (հաստատուն, հեղուկ կամ կազային վիճակներու մէջ): Այնպիսի յօրինուածք մը ունին, որ շատ չեն միրճուիր գետնին մէջ ու մընալով հողին մակերեսը, աւելի գիւրաւ ի զործ կը դնեն իրենց աւերը, ապականելով շրջակայ մթնոլորտը՝ աւելի կամ նուազ երկար ժամանակ նայած թէ յամեցո՞ղ (տեւող) կազեր են թէ ոչ-յամեցող (չտեւող):

Հեղուկ կազերը միայն ռումբերու ձեւին տակ չէ որ կ'արձակուին։ Ցնցուղ-օգանաւեր կրնան, շատ բարձրէն թռչելով, տեղացնել զանոնք, ինչպէս անձրեւի կամ ցօղի շատ նուրբ կաթիներ, ընդարձակ տարածութեանց վրայ, կաթիները անտեսանելի են և անոնց աւերիչ և մահացու ազգեցութեան կ'ենթարկուինք անզգաւարար։

բ) Հրձիգ ռումբեր.— Հրձիգ ռումբերը, ինչպէս

անունը ինքնին կը բացատրէ, կը ծառայեն հրդեհ յառաջացնելու, զինամթերանոցներ, զինագործարաններ, գործարաններ և զանազան շէնքեր ու ամբողջ քաղաքներ հրդեհնելու նպատակաւ։ Ընդհանրապէս դեղին գոյնով ներկուած են և ունին մինչեւ 35 հարիւրերորդամթիթ երկայնութիւն։ Կրնան կշռել 1էն 30 քիլոկրոմ։ Մինչ պայշտուցիկ ռումբերը կրնան ճեղքել անցնիլ տանիք մը կամ պատ մը առանց պայշտելու և պայշիլ գետինը կամ շատ կարծր մարմինի մը բախելէ ետք միայն, հրձիգ ռումբերը կ'այրին իրենց ինկած տեղը, տանիքը, սենեակի մը մէջ կամ ուեէ գետնի վրայ Երբեմն չեն պայշիր և հետեւաբար կը վրիպին իրենց հրձիգ նպատակէն։ Եգիպտոսի քաղաքներն ու գիւղաքաղաքները, ուր, մասնաւորապէս ժողովրդական թաղերու մէջ, այնքան կիզելի նիւթեր կուտակուած են տանիքներուն վրայ, հրձիգ ռումբերը կրնան առատ ճարակ գտնել և շատ վտանգաւոր ըլլաւ։

Ուռմբը, որ կը պարունակէ մակնէզիոմ, զինկ, ալիմինիոմ և այլ նիւթեր, կ'այրի 2000 աստիճան ջերմութեամբ մը, կրնանք երեւակայել այս ջերմութեան աստիճանութիւնը, երբ նկատի ունենանք թէ ջուրը կ'եռայ 100 աստիճան ջերմութեամբ։ 2000 աստիճան ջերմութեամբ այրող այս զանգուածին կարելի չէ մօտենալ։ Ջերմութիւնը կ'ազդէ մինչեւ 30 մէթր շառաւիղով շրջագիծի մը վրայ, թէեւ իսկապէս վըշառաւոր կը դառնայ մօտեցողին համար, 4էն 5 մէթր հեռաւորութեան վրայ միայն։

Երբ ռումբը ինկած է կարծր գետնի մը վրայ, արձակ տարածութեանց մէջ, ուր հրդեհի վտանգ չըշկայ, կարելի է հեռուէն հանդիսատես ըլլաւ անոր

կիզումին և հատնումին։ Երբ սակայն ռումբը ինչած է այնպիսի վայր մը, ուր բոցը կրնայ փոխանցել ուրիշ իրերու եւս և հրդեն յառաջացնել, պէտք չէ ձեռնածալ մնալ, այլ պէտք է հետամտիլ կարելի եղածին չափ չուտ անվեսա դարձնելու գայն։

Ասոր համար պէտք է զինուած ըլլալ մետաղեայ աւազալից դոյլով մը (ուես իիլ Էօնքինըր), թիով մը՝ Յ մէթր երկարութեամբ երկաթեայ կոթով, պարտէզները ջրելու համար ծառայող երկար խողովակով մը կամ ջրալից ցնցուղով մը, հրարդելով մը (ամիանքի)՝ դէմքը պաշտպանելու համար, և վերջապէս հեծանւորդներուն կամ օդանաւորդներուն զործածածին նման ակնոցներով։ Առատ ջուր կ'արձակես ռումբին բոլորտիքը, (երրեք վրան, որովհետեւ անիկա կը պարունակէ նիւթեր զոր ջուրը աւելի ես կ'արձարծէ և յետոյ, որովհետեւ կրնայ պայթում յառաջ գալ), պազեցնելու համար մթնոլորտը և կարելի դարձնելու համար մօտեցումը։ Երբ ռումբը հասողութեանդ մէջ է այլեւս, դոյլէն թիովդ աւազ կ'առնես և կը լեցնես ռումբին վրայ, ապա, միշտ թիով, կը վերցնես զայն գետնէն ու կը զետեղես աւազալից դոյլին մէջ, աւազին մէջ թաղելով զայն։ Ապա կը տանիս արձակ տարածութեան մը վրայ, ուր կը թողուս որ հատնի։

Այս կերպով, կարելի է 2 վայրկեանէն մարել ռումբը, մինչ կիզումը իր վիճակին ձղուելով պիտի տեւէր 20 վայրկեան և աւերներ պիտի գործէր հաւանաբար։

Պէտք է փորի վրայ սողոսկելով կամ դէպի առջեւ հակած յառաջանալ գէպի ռումբը, վասնգի անիկա իր գերեւ կը ծաւալէ կազ մը, որ կրնայ շանթահարել։


Գ) Պայթուցիկ Ռումբեր. — Պայթուցիկ ռումբե-

րուն դէմ կրուորական ինքնապաշտպանութեան միջոցները տկար են։ Այդ ռումբերը, որոնք կրնան ռւնենալ մինչեւ 1500 քիլոկրամ ծանրութիւն, ոչ միայն կը մահացնեն իրենց զանգուածով ու կը վիրաւորեն կամ կը սպանեն իրենց ամէն կողմ ժայթքող կտոր տեղէն շատ հեռուները, իրենց յառաջ բերած օդի սաստիկ ճնշումին հետեւանքով։

Այսպէս, տուն մը (և իր բնակիչներն ալ հարկաւ) զերծ չէ պայթուցիկ ռումբին քանդիչ ազդեցութենէն, եթէ նոյնիսկ անոր ինկած տեղէն տասնեակներով մէթր հեռու է։ Տունէ մը 50 մէթր հեռու ինկած ռումբէ մը, եթէ 50 քիլոկրամ ծանրութիւն ունի, գուներն ու պատուհանները կը քանդուին, եթէ 200 քիլոկրամ է ծանրութիւնը, տունը կիսովին կը քանդուի, եթէ 1000 քիլոկրամ է՝ շէնքը ամբողկը վանդուի, բայց ըլլան (թէև այդ պարագային ալ կ'աւելինայ կազակացից ռումբերուն վտանգը)։

Շէնքերը պայթուցիկ ռումբերուն վտանգէն պաշտամածաւլու լաւ և ազդու միջոց մը կայ, բայց շատ պանելու վազ պարկերով ծածկել բազմածախս է։ Այն է՝ աւազալից պարկերով ծածկել բազմածախս և շուրջը՝ երկուքէն երեք մէթր շէնքին տանիքը, և շուրջը՝ երկուքէն երեք մէթր բարձրութեամբ թանձր պատ մը պատել՝ աւազալից պարկերով

Եւ կակուղ ու ցեխոտ գետիններ ունենալ տունին շուրջը, նոյնպէս բաւական ապահով պաշտպանութեան միջոց մըն է։



Վերեւի պատկերները ցոյց կուտան դիմակը հանելու սխալ եւ շփառ կերպերը: Սխալ է ուսւէ ձեւով բաւել հանել դիմակը, որ կրնայ վնասուիլ մերոտի պակասէն: Պէտք է դիմակին կզակին կպած մասին վարի եղեւքը միւնել երկու ձեռքերուն ցուցամատները եւ հանել դիմակը, յամրօւեն, առանց հապճէպի:

ԳԼՈՒԽ Դ.

ԿԱՆԽԱԶԳՈՒԹԱԿԱՆ ՄԻԶՈՅՆԵՐ

(Պատապանութեան դիմակներ, հագուստներ, ապաստանարաններ)

Պաշտպանութեան դիմակները, որոնց հասարակութեան լայն խաւերը ընտելացած են՝ եթէ ոչ ուղղակի շօշափումով կամ գործածումով, գէթ պատկերազարդ թերթերու և հանդէսներու միջոցաւ, գէմքը, աչքերը և չնչառական գործարանները ազդուապիւ կը պաշտպանեն բոլոր կազերուն գէմ, զորս յիշատակած ենք:

Անոնք անզօր են միայն մեր գասաւորումէն դուրս մնացած երկու կազերու գէմ, որոնք ուզդակիօրէն քիմիական պատերազմի մէջ գործածուող կազեր չեն արդէն, այլ պայմանագիկ ռումբերու անուղղակի և հագուազէպ բխումները — ածուխի միաթթուտ (մօնօքսիտ ըր բարպօն) և բորուկային ծուխներ (ֆիւմէ նիբրուկօց):

Երեք տեսակ են դիմակները — զինուորական դիմակ, օգնականներու դիմակ (մասէ սրբութիւնը) և ժողովրդական դիմակ:

Առաջինը, այն որ կը գործածուի բանակներուն մէջ, ամենէն կատարելագործեալն է և կարելի է առանց շատ նեղուելու կրել զայն 60 ժամ շարունակ: Օգնականներու (անոնք որոնք քաղաքային բնակչութեան պաշտպանութեան հոգ պիտի տանին վտանգի պահուն) դիմակը, քիչ մը նուազ բարդ է և կարելի է կրել

զայն 25 ժամ շարունակ : Ժողովրդական դիմակը կառելի է կրել մինչև Յ ժամ անցնդհատ :

Թէե, իրականութեան մէջ, երբեք անհրաժեշտ չըլլար այդքան երկար ժամանակ պահել զանոնք դէմքին վրայ :

Այս երեք տիպի դիմակներն ալ յօրինուած են նոյն սկզբունքին վրայ, նոյնն են իրենց ազգուութեամբը :

Դիմակ մը օժտուած է զտոցով մը, որուն պարունակած անթիարսին խաւերը, ածխափոշին, բամպակը եայլն, կը զտեն, վար կը դնեն կազերը և մաքրուած օդը կը հասցնեն դիմակակիրին :

Զինուորական դիմակին մէջ, զտոցը (քառանկիւն մետաղեայ տուփ մը) հաստ կտուէ պայուսակի մը մէջ կախուած կուրծքին վրայ, բուն իսկ դէմքը ծածկող դիմակին կապուած է խողովակներով :

Ժողովրդական դիմակը նուեազ բարդ է և նուեազ զանգուածեղ : Զտոց և բուն իսկ դէմքի դիմակ ամփոփուած են դէմքին վրայ : Ունի ճարմանդներով օժտուած առածգական կազեր, որոնք կ'անցուին գըլիուն շուրջ և դիմակը կը պահեն դէմքին յորած : Աչքերուն հանդիպակած կայ փոքրիկ լուսամուտ մը պատսպարուած ապակենման թափանցիկ նիւթով մը (ակնց) :

Դիմակը դէմքին անցնելու համար պէտք չէ գործել հապճէպով և գահավէժ կերպով : Մարդ վտանգին կը դիմէ դիմակը գէշ զետեղելու դէմքին վրայ և անօգուտ դարձնելու : Պէտք է նախ անցնել կզակի մասը, ապա՝ ճակատին կազերը ու ստուգել թէ լաւ կաղապարուած է դիմակը դէմքին վրայ :

Դիմակը հանելու տտեն եւս պէտք է զգուշանալ գահավէժ շարժումներէ, որոնք կրնան վնասել դիմա-

կին ու անօգտագործելի դարձնել զայն : Պէտք չէ քաշել քիթ ու բերանին հանդիպակաց զտոցէն, այլ պէտք է հանել դիմակը, աջ ու ձախ ձեռքերու ցուցամատները անցընելով կզակին տակէն :

Դիմակը կը կարօտի խնամքներոււ, Պէտք չէ կախել զայն իր առածգական կազերէն, որոնք կրնան թունալ, այլ պահել խաւաքարտէ տուփի մը մէջ :

Պէտք է պահել զայն խոնաւութենէ, ջերմութենէ և փոշիէ գերծ՝ մաքուր ու զով տեղ մը : Պէտք է ատեն ատեն մաքրել զայն . թաց սպունգով մը, զգուշանալով որ ջուրի կաթիլներ թափանցեն զտոցին մէջ, ապա պահել տուփին մէջ, լաւ մը չորցնելէ ետք : Պէտք է ատեն ատեն ապավարակումի կեդրոնները տանիլ զայն ու ապավարակել տալ, ինչպէս նաև փորձել տալ անոնց լաւ վիճակի մէջ գտնուիլը, արտասուաքեր կազերով լեցուած սենեակներու կամ յատուկ ինքնաշարժերու մէջ :

Դիմակակիր մը պէտք է չնչէ դանդաղ և խորունկ, կանոնաւոր կշոյթով : Պէտք է զգուշանայ զազելէ, որպէսզի չստիպուի արտագ ու անկանոն շընչառութեան :

Դիմակները, եթէ առարկայ ըլլան խնամու վերաբերմունքի, կրնան օգտագործուիլ ճէն 6 տարի :

* *

Երբ դիմակ չունիս հասողութեանդ տակ. — Կը պատահի երբեմն որ օգարշաւի մը վտանգի ազդանըշանը կը արուի երբ փողոցը կը գտնուիս ու անմիջական կերպով հասողութեանդ տակ պաշտպանութեան դիմակ չունիս : Այդ պարագային, թաշկինակդպարզ ջուրով թրջէ, ծալլէ և քթիդ բռնէ մէկ ձեռ-

քովդ՝ մինչ ազատ մնացած բազուկովդ պիտի պատրա-
պարես աչքերդ։ Եւ կարելի եղածին չափ ամենամօտը
գտնուող ապաստանարանը պիտի փութաս։ Ասիկա
դիմակին տեղը չի բռներ անշուշտ և բոլորովին վրա-
տաճելի չէ, բայց չափով մը կը պատսպարէ զքեզ
այն կազերուն դէմ որոնք գլխաւորաբար կը յարձա-
կին աչքերուն և շնչառական խողովակներուն վրայ։

Յատուկ զգեստաւորում։ — Յայտնի է թէ դիմակ-
ները կրնան պաշտպանել միայն այն կազերուն դէմ
որոնք իրենց աղէտաւոր ազդեցութիւնը ի գործ կը
դնեն միայն կամ առաւելապէս աչքերուն և շնչառա-
կան խողովակներուն վրայ։ Կան կազեր ալ սակայն,
ինչպէս տեսանք, որոնք կը հարուածեն ամբողջ օր-
կանիզմը՝ և մորթէն ներս թափանցելով (կիզիչ կա-
զերը = իփերիք, լեռիսիք)։ Ասոնց դէմ դիմակը պաշտ-
պանութեան բաւարար միջոց մը չէ։ Բոլոր կազե-
րուն դէմ ապահով ըլլալու համար պէտք է կրել,
դիմակին հետ մասնաւոր զգեստաւորում մը եւս ո-
րուն բազկացուցիչ մասերը անթափանց պատստառէ
են։ Այս հագուստները կը բաղկանան մոմլաթէ (ընդ-
հանրապէս գեղին գոյնով) լայն չփակէ մը (վկարօն),
տափատէ մը, ձեռնոցներէ. վեղարածե գլխանոցէ մը
(քարիւշօն — կնգուղ) և ձգախէժէ մոյկերէ (նիզմէ)։

Թէ և ըստ բաւականին լայն են այս հագուստները,
այսուամենայնիւ զանոնք հագնողը և շարժումներուն
մէջ աւելի ազատ զգալու համար ինքինքը. զանոնք
հազնելէ առաջ պէտք է հանէ իր զգեստները, պահելով
վրան թեթև ներքնազգեստներ միայն։ Կազերը դէպի
վար սահելու հակամէտ ըլլալով, այս մասնաւոր հա-
գուստները հագուստ մը պէտք է այնպէս մը ընէ որ
կազերը չկարենան իր հագուստներուն վրայ դանել

դոդ մը, ու տեղաւորուիլ չոն։ Այսպէս, չփակին
փէշերը պէտք չէ մտած ըլլան տափատին մէջ, այլ
պէտք է ազատ թողուին։ Տափատը պէտք է մոյկերէն
դուրս պոռթկոյ և մոյկերուն չորս կողմերէն ծալլը-
ուած ըլլայ դէպի վար, ինչպէս կ'ըլլայ կօլֆ խա-
զացողներուն տափատը։

Այս զգեստները առհասարակ պարզ քաղաքացի-
ներուն սահմանուած չեն, այլ այն մասնաւոր ոստի-
կաններուն և եր-ուաւերինաներուն^(*) (օդային պահակ-
ներ), որոնց պաշտօնը կը պահանջէ վտանգի պահուն
փողոցը, վտանգուած վայրերը մնալ, իրենց աջակցու-
թիւնը ընծայելու համար հանրութեան։

Պէտք է այս հագուստները հագնիլ հետեւեալ
կարգով։ — տափատ, մոյկեր, չփակ, դիմակ, ձեռնոց
և վերջապէս կնգուղ։

Հանելու համար զգեստները, պէտք է ճիշդ հա-
կառակ կարգով ընթանալ։ — կնգուղ, ձեռնոց, դի-
մակ, չփակ, մոյկեր և տափատ։

Հագուստները պէտք է հանել օգնութեան կայանի
մը մէջ, օգնութեամբը յատուկ պաշտօնակալի մը ու
իսկոյն ապավարակել զանոնք։

Այս հագուստները եթէ շատ մնան վրադ կը նե-
ցեն քեզ և հակառողջապահիկ կը դառնան, վասն զի
իրենց անթափանց բնոյթին իսկ բերմամբ, կ'արգիւին
մարմնի քրաինքին չոգիացումը։

Այս իսկ պատճառաւ, եր-ուաւերին մը երկու ժա-
մէն աւելի չի մնար պաշտօնի գլուխ և կը փոխարին-
ուի ուրիշով մը։

(*) Եր-ուաւրացնաներու մասին պիտի անդրադառ-
նամէ։

Կազարգելիչ ապաստանարաններ. —

Տեսանք թէ ընդհանուր առմամբ կազերուն հազարդիչը օդն է: Վարակումէ զերծ մնալու համար, պէտք է սարքաւորել վայրեր, որոնց ապականուելու հաւանականութիւնը ունեցող գուրսի օդին հետ հաղորդակցութիւնը կտրուած է, ուրկէ ներս կազարից օդը չի կրնար թափանցել, և հոն ապաստանիլ:

Իշխանութիւնները հանրութեան համար պիտի սարքաւորեն բազմաթիւ ապաստանարաններ: Յատկագիտ կ սուուցուած ընդերկրեայ սրաններ, վարդարաններ, հիւսնդանոցներ, պահականոցներ, սինէմաններ եւայլն, պիտի սարքաւորուին այնպէս մը որ կտրելի ըլլայ իսկոյն օդին հետ անհաղորդ ապաստանարաններու վերածել զանոնք և վտանգի առաջին ազդանշանին իսկ ապաստան տու հանրութեան իւրաքանչիւր հաղար մէթր հեռաւորութեան վրայ պիտի գտնուի հասարակաց ապաստանարան մը:

Անոնք սակայն որ կարելիութիւն ունին իրենց տուններուն կամ իրենց գործատեղիններուն մէջ ընտանեկան կամ սեփական ապաստանարան սարքելու, պէտք է ընեն այդ: Ատով թէ ամէն ազդանշանի տունէն գուրս վազելու տաղտուկէն կ'ազատին և թէ պատճառ եղած կ'ըլլան որ հանրային ապաստանարանները շատ չխճուին:

Կազերու թէ պայթուցիկ ոումբերու վտանգէն խուափելու համար, ամենէն նպատակայարմար վայրերը ստորերկրեայ մառաններն են: Եթէ ստորերկրեայ մառանները կը պակսին, պէտք է նախընտրութիւն տալ, գեանայարկերէն աւելի, առաջին յարկերուն, ինչպէս տեսանք, բոլոր կազերը օդէն աւելի ծանր ըլլալով, հակամէտ են գետինը իջնելու, ուստի գետ-

նայարկերը ամենէն աւելի ենթակայ են վարակում-ներու:

Յարկաբաժինը որոշելի ետք, պէտք է ընտրել սենեակ մը, այն սենեակը որ ամենէն նուազ ենթակայ հովի հոսանքներու և ամենէն քիչ ու փոքր բացէ հովի հոսանքներու (գուռ ու պատուհան) ունի: Ընտրուած ունեակին բոլոր դռներն ու պատուհանները պէտք է սենեակին բացուածքները, ատկէ զատ, պէտք է փակուին: Բացուածքները, ատկէ զատ, պէտք է փակուին անթափանց պաստառով, թանձր իւզերու, օրինակ՝ մազութիւ մէջ թաթիւած հաստ կերպասներով, եթէ մազութը կը պակսի, պէտք է իրը ծածկոց գործէ մազութը կը պակսի, պէտք է իրը ծածկոց գործէ մազութը կը պակսի, պէտք է իրը ծածկոց գործէ կղպանքին մէջ բանալիին ծակը պէտք է փակուի, այնպիսի կերպով մը, որ օդի ոչ մէկ շունչ չկտրենայ թափանցել ներս: Մազութով կամ այլ հեղուկով մը խոնաւ պահուած վարագոյրներուն ծայրերը պէտք է փոքր գամերով ամրապէս պատին գամել, օգտագործելով փայտէ կամ խուաքարտէ չերտեր: Դիւրաւ բացուելիք անցք մը պէտք է թողուլ գրան վարի մէկ անկիւնը, գուրսէն եկող անձերուն մուտքին համար, եթէ կտրելի է, պէտք է օդին հետ անհաղորդ դարձը-նել նաեւ ապաստանարան: Սենեակին անմիջապէս գուրս գանուող սենեակը կամ նրբանցքը, Ապահովութիւնը աւելի մեծ կ'ըլլայ այդ կերպով: Զգուշ գտնուելու է սենեակին մէջ ունենալու ամէն անհրաժեշտ իր, բաւականաչափ սննդեղէն, ջուր եւայլն, կարելի եղածին աւելի ապաստանարան: Կարելի եղածին չափ զգուշանալ պէտք է լուցկի կամ մոմ վասելէ, չափ զգուշանալ պէտք է լուցկի կամ մոմ վասելէ, նկատելով որ անոնք կը սպառեն սենեակին մէջ պարունակուած թթուածինը, որ չի նորոգուիր բաւական երկար ժամանակի մը համար և որուն այնքան պէտք է գումար ժամանակի մը համար և որուն այնքան պէտք ունին սենեակին մէջ գտնուազները: Լուսաւորումի

Համար նախընտրելի են գրպանի ելեքտրական լապտերները (փիլ): Զծիւլ, սենեակին օդը չապականելու համար: Պէտք է զգուշանութ սենեակին մէջ շատ խընդողուած ըլլալէ, նկատելով որ օդը անբաւական պիտի ըլլայ որոշ թիւէ մը աւելի անձերու համար: Երկու ու կէսէն երեք խորանարդ մէթր օդը մէկ անձի համար կը բաւէ մէկ ժամ ամրողջ: Նկատի ունենալ այս պարագան, սենեակին մէջ ապաստանելիք անձերուն թիւը ճշգելու համար:

Ընդհանրապէս վտանգի պահերը կարճատեւ են և



Վերեւի պատկերները ցոյց կուտան վտանգի ազդանեանի մը ժամանակ դիմակ չունեցողի մը մինչեւ պատրաստան մը հասնիլը ինքզինքը կազերու դէմ պատանելու սխալ եւ սխակ կերպերը:



Վերեւի պատկերը եւ յաջորդող էջերու երկու պատկերները (թիւ 1 և 2) կը ներկայացնեն նրձիգ ռումբ մը ները (թիւ 1 և 2) կը ներկայացնեն նրձիգ ռումբ մը մարելու փորձին յաջորդական փուլերը:

ՄՊԱՆՀԱՆ մը սենեակին մէջ զանուողներուն պիտի
յայտնէ թէ վտանգը անցած է :

Օդարշաւներու տեսն պէտք է սահմանափակել
լուսավառութիւնը, կամ բնոււ լոյս չվառել, կամ այն-
պէս մը ընել որ լոյսը դուրսէն տեսանելի չըլլայ:
Քաղաքները պէտք է մթութեան մէջ թողուին, օդար-
շաւներու ժամանակ :

ԳԼՈՒԽ Ե.

ՊԱՅՔԱՐԸ ԿԱԶԵՐՈՒԻ ԴԵՄ

ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆՑ ԴԵՐԸ

Հանրութիւնը պէտք է ընդհանուր գաղափար մը
ունենայ կազերուն և հրձիգ ու պայթուցիկ ոռումբե-
րուն բնոյթին և անոնց իրեն համար ներկայացուցած
վտանգներուն մասին, ինչպէս նաև անոնցմէ կանխա-
զգուշանալու միջոցներուն մասին, զորս պէտք է կի-
րարկէ :

Հակառակ այս կանխազգուշութեանց սակայն,
վտանգը, թէեւ աստիճան մը կը սահմանափակուի,
չդադրիր գոյութիւն ունենալէ : Կազանարութեան պա-
րագաներ և վարակումներ պիտի ըլլան :

Վտանգին դէմ պայքարին կազմակերպութիւնը
ստանձնած են իշխանութիւնները, որոնց ճիգերուն
առջեւ սակայն, հանրութիւնը պէտք չէ կրաւորական
գիրք բռնէ, այլ ընդհակառակը, պէտք է օգնէ այդ
ճիգերուն և արդիւնաւորէ զանոնք:

Խոչպէս տեսանք, իշխանութիւնները, իւրաքան-



Պատկեր թիւ 1

չիւր թաղամասի մէջ հաստատած պիտի ըլլան բազմաթիւ հանրային ապաստանարաններ, ուր պէտք է փութալ անմիջապէս որ վտանգի ազդանշանը տրուի:

Ահազանդը պիտի տրուի ճշտրձակներու (սիրեն) միջոցաւ: Ասիկա կը նշանակէ թէ քանի մը բոլէէն թշնամիին կողմէ օդարշաւ մը պիտի կատարուի: Պէտք է ամէն մարդ իսկոյն իր գիմոկը անցընէ և փութայ հանրային կամ ընտանեկան ապաստանարան մը, սպասելով որ վտանգը անցնի: Վտանգի անցնելուն ազդանշանն ալ պիտի տրուի իշխանութեանց կողմէ, ձեւով մը որ խանիսաւ ծանուցուած պիտի ըլլայ հասարակութեան: Այդ ազդանշանը չի նշանակէր թէ ամէն բան կարգին է և կարելի է անմիջապէս փողոց ելլել: Ո՞չ: Ինչպէս տեսանք, կան յամեցող կազեր որոնց ազդեցութիւնը ժամանակ մը կը տեէ, թշնամի օդանաւերու մեկնումէն ետքն ալ: Պէտք է սպասել որ ապավարակումի միջոցներ ձեռք առնուին և եր ուարժները ծանուցանեն թէ ամէն մարդ կրնայ ազատորէն դուրս ելլել:

Եր-ուարտբնները (օդային պահակներ) հանրութեան և A. R. P.ի (էր Ռէտ Բրիգուըն), այսինքն օդարշաներու գէմ պաշտպանութեան պետական կազմակերպութեան, միջեւ միջնորդներ են, բարեկամեցողութեան տէր անձեր, որոնք յանձնառու են կամուրապէս, օգնել իրենց համաքաղաքացիներուն կրաւորական պաշտպանութեան գործին: Անոնք պէտք է ճանչցուած ըլլան իրը ուշիմ, պարկեշտ և անձնուէր անձինք: Հետեւելով մասնաւոր դասընթացքի և շփում պահելով իշխանութեանց հետ, անոնք իրազեկ են օդարշաներու գէմ պոշոպ անութեան միջոցներուն և կազահարներուն նախնական

դարմանները տալու միջոցներուն: Քաղաքի մը բնակիչները բաժնուած պիտի ըլլան 500 հոգինոց հատուածներու, որոնց իւրաքանչիւրին համար գոյութիւն պիտի ունենայ եր ուարտբն մը, իր երկու, երեք կամ աւելի աջակիցներով: Անիկա պիտի ունենայ կայան մը, որ օֆտուած պիտի ըլլայ բոլոր միջոցներով, հրձիկ ոռումբերը մարելու, կազերով վարակուած շրջանները ապավարակելու, կազահարներուն նախնական դարմանումներ տալու և զանոնք ի հարկին չուտափոյթ՝ յատուկ դարմանատուններ ու ապավարակումի կեդրոնները փոխադրելու համար:

Գոյութիւն պիտի ունենան կազահարներու յատուկ բազմաթիւ ապավարակումի կայաններ, որոնք միանգամայն պիտի ըլլան դարմանատուն: Կազմահարները և իրենց հագուստները և բոլոր վարակուած իրերը պիտի ապավարակուին հոն: Պիտի յաջորդէ, և խկոյն, գարմանումը: Դարմանատանց մէջ կազահարները վիրաւորեալներէն առաջ անհրաժեշտ խնամքները պիտի ստանան, նկատելով որ կազերուն ազդեցութիւնը արագ է և անոնց գէմ պայքարն ալ պէտք է ըլլայ արագ, արդիւնաւոր դառնալու համար:

Հանրութիւնը պէտք է եր-ուարտբններուն միջոցաւ շփում պահէ իշխանութեանց հետ, հնազանդի տրուած հրահանգներուն և օգտուի իշխանութեանց հայթայթած հակօդային պայքարի միջոցներէն (գիտնալով հանրային ապաստանարաններուն, օգնութեան կայաններուն և կազահարներու դարմանատանց տեղերը և գիմելով հոն; ամէն անգամ որ հարկը ներկայանայ):

Վտանգի պահուն պէտք չէ խուճապի մատնուիլ

բնաւ : Իր պաղաքիւնը պահելով է որ մարդ լաւագոյն կերպով կրնայ պայքարիւ վտանգին դէմ :

**


Վարակումի ենթակայ են ոչ միայն մարդերը, այլև անառանները, չէնքերը և բոլոր իրերը, որոնց եւս ապա/արական պէտք է նետամտիլ, դիմելով օգնութեան կայ աները :

Կան պարագաներ ուր վարակեալ շէնք մը կամ իր մը զարդապէս ժամանակ մը կազերէ զերծ մաքուր օդին մէջ մնալով և արեգակին ճառագայթներուն ենթարկուելով կ'ապագարակուին ինքնին : Ուրիշ պարագաներու, պայ ջուրով լուացումը, եռացեալ ջուրով լուացումը կամ այդ ջուրին մէջ խաշումը ինքնին բաւարար են : Ուրիշ պարագաներու մէջ պէտք է գործածել մասնաւոր բաղադրութիւններ :

Սննդեղէնները, օդարշաւներու ժամանակ, պէտք է պահել օդին հետ անհաղորդ ամաններու մէջ : Զբացուած տուփերու պահածոները և ամրափակ շիշերու և թերմոսներու մէջ պարունակուած ջուրն ու ըմպելիները վատահելի են :

**

Անոնք որ իրենց տունին կից պարտէզ ունին և ի վիճակի են, կրնան կառուցանել տալ յատուկ ապաստանարաններ, ուր պիտի պատսպարուին թէ՛ պայթուցիկ ռումբերու և թէ կազերու դէմ : Զիկզակ խրամներ են առոնք, պերօն արմէ կամ զրահածածկ պատերով : Իւրաքանչիւր անկիւնագարձի կայ կազե-



Պատկեր թիւ 2

բու դէմ պատսպարող օդին հետ անհաղորդ փոքրիկ
ռենեակ մը :

Ա. R. P. ն հանրութեան կը տրամադրէ տպաս-
տանարաններու յատակագիծներ, տալով պատսպարանի
մը կառուցման արժեգինն ար:

Հանրութիւնը իրազեկ է իրեն սպառնացող վասն-
գին : Անտարբերութիւնը և անհոգութիւնը կրնան մա-
հարեր ըլլալ : Ինքնապաշտպանութեան ամէն միջոց
պէտք է ձեռք առնել . կիրարկելով «օգնէ՝ ինքզինքիդ
եւ Աստուած պիտի օգնէ Բեզի» սկզբունքը :

Կանխանոգ գտնուիլ՝ վասնգի պահուն խուճապա-
հար չըլլալու համար :

ՎԵՐՋ

2013

11930



ԳԻՆ Յ Ե.Դ.

Արանիալու համար դիմել
Պ. Վ. Զ Ե Յ Թ Ո Ւ Ն Ց Ե Ա Ն Ի
«Արեւ»ի Խմբագրատունը